

Եւ նուաղեսցին փառացըդ շողք
Հօրժամ արփւոյն շիջի լսյո ,
Երկինք կործան անկցին Ճայթ մամք ,
Ուի հունձ անկցի ժամանակ :

ԱԾԽԵՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

• Բամշալուա Երիբն ու անոր Բնահւայը Հրայ
Պէղէ հունիւն :

• ԲԱՄՇԱԼՈՒԱ ըսուած երկիրը Ա-
սիային մէկ մասն է , ու թերակղզիի մը
պէս գէպ'ի խաղաղական Ովկիանոսին
մէջ երկնցած է . Ճ'ափոնի երկրին գի-
մացները կ'իյնայ , ու անկէց 10 կմ 12
օրուան հեռաւորութիւն ունի նաւով :
• Բամշալքան գրեթէ լնկղիոյ ու
Ոկովտիոյ չափ է , ու նոյն լայնութեն
աստիճանին տակը կ'իյնայ . բայց կլի-
ման շատ տարբեր է . և աս տարբե-
րութեան մեծ պատճառը մէջի բարձր
լեռներն են որ միշտ ձիւնապատ են
ու գրեթէ բոլոր թերակղզին բըռ-
նած : Լմառը հոն խիստ կարծ է ,
բայց անձրևային , ու երկինքը միշտ
ամպոտ . երկայն ու սոսկալի է ձմե-
ռը , թէպէտ և արևելեան Արակե-
րիայի ցրտութեանը չհասնիր . յան-
կարծ յանկարծ սաստիկ փոթորիկներ
ու բուքեր կ'ըլլան , որ առաջուց չի-
մացուէին նէ՝ ճանապարհորդաց մե-
ծամեծ վնասներ կրնային ընել . բայց
տյնչափ փորձ են տեղացիք օդին փո-
փոխութեանցը որ ինչուան 24 կամ
36 ժամ առաջ օդին ինչ ընելիքը կ'ի-
մանան . թէ որ յանկարծ այնպիսի
փոթորիկի բռնուելու ըլլան , ազա-
տութեան մէկ հատիկ ճամբան աս է
որ ձեան տակը մարդու թաղուի մնայ .
ետքը իր ճամբան կրնայ շարունա-
կել : Արամշալքայի գրեթէ բոլոր
գետերը կարծ են , վասն զի լեռներէն
շիտակ գէպ'ի ծով կը թափին . շատ
լշեր ալ կան , որոնցմէ մէկ քանին ա-
ղէկ ընդարձակութիւն ունին . երկրին
ցրտութիւնը շատ վնասակար է ցորե-

նին , գետնախնձորին և ուրիշ օգտա-
կար արմտեաց մշակութեանը . բայց
գեղեցիկ ու պաղաթեր գաշտեր ունի :
Դեմերուն ու լշերուն մէջ անբաւ
ձկներ կան , նոյնպէս ալ ծովային
թռչուններ . և ասոնցմով երկրագոր-
ծութեան պակասութիւնը կը լեցուի :
Լեռները լեցուն են անտաւային ոչ-
խարներով ու արտակ ըսուած եղնիկ-
ներով . ասոնք աշնան ատեն ձորերը
կ'իջնան , ու որսորդներուն ձմեռուան
պաշար կ'ըլլան . կան նաև արջ , գայլ,
եղջերու , աղուէս , աքիս , ջրշուն , ո-
րոնց մորթերովը մուշտակ կը շինեն :
Չմեռուան երկայն գիշերները եղի
տեղաս կենդանեաց Ճարպը կը բա-
նեցընեն . նոյն Ճարպով կը տապկեն
նաև իրենց ուտելու ձկները : Դիտե-
լու բան մըն է որ չները , արջերը ,
գայլերը , աղուէսները և գիշակեր
թռչունները ընդհանրապէս ձուկով
կ'ապրին : Երկիրը բոլոր այսպիսի
բերքերով զարգարուած ըլլալուն հա-
մար , բնակիչներուն մէկ հատիկ ար-
հեստն է աս կենդանիները զանազան
կերպերով որսալու անմացմով ապրիլ :

Լութերակղզին ժէ գարուն վեր-
ջերը ճանցան . Ուուսները . Արամ-
շալքայի բնակիչները որ երկու իրեք
ցեղ կը բաժնուեին՝ ետեկ ետենուա-
ծեցան , ու հիմա տուրքի տեղ մորթ
կուտան տէրութեն : Ուուսաց Արամ-
շալքայի մէջ գլխաւոր տեղն է սուրբ
Պետրոս Պօղոս քաղաքը , որ նա-
ւահանգիստ մըն է Պետրոս Պօղոսի
ծոցին մէջ : Բնակչաց լեզուն ու գա-
ւանութիւնը հիմա Ուուսի լեզուն ու
գաւանանքն է , թէպէտ իրենց առջի
լեզուն ալ գիտեն , ու ծածուկ իրենց
հին արարողութիւններէն մէկ քանին
ալ կը գործածեն : Ուուն տեղացիք
գեղերը կը բնակին , և ընդհանրապէս
գետերու մօտ տեղուանք , իսկ Ուու-
սները աւելի ծովի կողմերը :

1822ին բոլոր Արամշալքայի բնա-
կիչները 5000 հոգիէն աւելի չեին :
Տեղացիներէն սմանք քանի մը կով ,
ու քանի մը ոչխար ունին . բայց իրենց



Վահագացաց տանը և ներսի դեմ :

Գլխաւոր հարստութին է 4000 շուն,
ու 12,000 եղջերու ունենալը : Վամ-
շաթքայի շները հոն ձիու տեղ կը
գործածուին . յունիս ամսէն ինչուան
հոկտեմբեր ազատ կը թողուն ան շնե-
րը , որովհետև անկարելի է անեղա-
նակին մէջ ճամբայ ընել . իսկ ձմեռը
բախըրի կը լծեն : Վամշաթքայի բը-
նակիչքը շատ նմանութի ունին Չի-
նաց ու Ճափոններուն հետ , ու Առ-
զովի ցեղ մը կրնան սեպուիլ . բնու-
թեամբ վախկոտ են , հեղ ու խո-
րամանկ , բայց խօսքերնուն վրայ հաս-
տատ . շատ հիւրասէր են , ու ինչուան
մէկ երկու ամիս հիւրը կը պահեն ,
ինչուան որ հիւրընկալին ունեցած
ապրուստն ալ հատնի . բայց անով ալ

հիւրը իր տեղէն շշարժիր , ինչուան
որ հիւրընկալը իրեն պնակով մը միս՝
ձուկ և ուրիշ այլեայլ բաներ մէկ-
տեղ խառնած ու եփած գիմացը կը
բերէ ուտելու . աս կերակուրը իրենց
մէջ “ Երթաս բարով , ուրիշ բան չու-
նինք հրամցընելու . ըսելէ . հիւրն ալ
երկրորդ օրը կ'ելլէ կ'երթայ՝ իր բա-
րեկամութիւնը հաստատ պահելով :
Հիւրընկալութե սերը այնչափ տա-
րածուած է մէջերնին որ չէ թէ միայն
հիւրընկալին հրաւերքը յանձն չառ-
նել չըլլար , այլ և ոչ կրնայ հիւրը ա-
ռանց կերակուր մը ուտելու տնէն
երթալ . ապա թէ ոչ՝ մէջ նախատինք
ըրած կը սեպուի տանստիրսջը : Չայ ,
ծխախոտ ու տեսակ տեսակ օղիները

Վամշատացւոց ռուծելը շատ յարգի քանիք են, նոյնպէս հացն ու պաքսի մատը ընծայ մը կը սեպուի իրենց :

Վամշատացիք ձմեռուան ու ամառուան համար զատ զատ տներ ունին . ամառուանը կ'ըսուի պալշան ձմեռուանը եռոբեա : Պալշական ըսուածը կոնոնածե է, 14 կամ 15 ոտք երկայնութեամբ ցիցերով շինած . ասցիցերուն վերի ծայրերը մէկտեղ բերած՝ չուանով կը կապեն, դրսէն ալթեղօշ ծառի կամ ուրիշ բուսոց կեղեներով կը պատեն, ետքը խոտերով կը ծածկեն . յուրթա ըսուածը փայտէ պզտիկ հիւղ մըն է բոլոր կեղեներով պատած, միայն չորս հինգ ոտք խորութեամբ գետնի տակ թաղուած է . և դարձեալ պինդ հողով բոլոր պատած է : Ասանկով աս տները ուրիշ փայտէ տներէն աւելի տաք կ'ըլլան . անոնք լայն են ու յատակնին տախտակամած, ուստի բնակութեան շատ յարմար, բայց վլարժողը չկրնար մէջը դիմանալ . վասն զի ծուխը գագաթի պզտի ծակէն ուրիշ տեղ չունենալով դուրս ելլելու՝ ներուը կը լեցուի . աներուն աղտոտութեանն ալշափը չկայ : Հոս դրուածը Վամշատացւոց տնակի մըներսի կողմին պատկերն է :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ապահութեանց մշ անուանի մարդկանց մէտանի բնական յատիւթիւններուն վրայ :

Ի՞նչ անուան պատմութիւն և կամ մասնաւոր մարդու վարք կարդացող ները շատ անուանի մարդկանց վրայ բնական յատկութիւններ կը կարդան, ու կը զարմանան . խորագիմաներն ու գանկաբաններն ալ ան յատկութիւններէն իրենց կարծիքները կը ջանան հաստատել : Ո՞ենք առանց ասոնց պէս խորհրդածութիւններ ընելու՝ յիշենք հոս համառօտ ոճով

մը մէկքանի հոչակաւոր մարդկանց բնական յատկութիւնները, աւելի իբրև զուարծալի տեղեկութեն նիւթմը : Եւ որովհետեւ այսպիսի բնական յատկութիւններուն մէջ գլխաւորներէն մէկը քթին մեծութիւնն է, աւաջ ասոր վրայ խօսինք :

Օսւարծախօս մատենագրին մէկը այլեայլ հարցմունքներ ընելէն ետես ալ կը հարցընէ թէ Ացէ Ինէ է . ու ինքը պատասխան կուտայ թէ Ո՞եծ քիթն է,, : Կայէ, կ'ըսէ, բոլոր հովմայեցւոց կայսերաց կենդանագիրները, ամենուն քիթն ալ մեծ կը գտնես : Կումայի քիթը կէս ոտնաշափ ըլլալուն՝ Պամպիլիոս ըսուեցաւ, իբր թէ փառաւոր քթի տէր : Պլուտարքոսին ըսածին նայինք նէ, նոյնպէս էր նաև Լիկուրգոսի ու Սողոնին քիթը, ինչպէս նաև Խտալիոյ ամէն թագաւորներունը՝ բաց ՚ի Տարկուինիոս Պառոզին քթէն : Ո՞եծ քիթը միշտ իմաստութեան նշան սեպուած է . ասոր ապացոյց ըլլայ հոմերոսի քիթը, որ եօթը բթացափ էր կ'ըսէն . ուստի առակ եղած է թէ Ոյոշէմմարդը հետուանց հոտ կ'առնէ, անխոհէմը քիթ ալ չունի,, :

Ուրիշ հեղինակ մըն ալ կ'ըսէ թէ Ջինացու Ջամարաց երկրէն՝ ի զատ ամէն տեղ մեծ քիթը յարգի է . իսկ տափակ քիթը ոչ միայն յարգի չէ, հապանաւ գէշ նշան է :

Արշակունի թագաւորաց դրամներուն վրայի կերպարանքներն ալ գրեթէ բոլորը մեծաքիթ են ու արծունուն :

Խոյը քթերը այսպէս պատուաւոր ըլլալէն ետքը, յայտնի է որ Լիւիսի, Ովիդիոսի, Փոլիցիանի, Վամուկնսի, Վէթթանովանդղացւոյն, Լէոնի իտալացւոյն և ուրիշ անուանի մարդկանց քթերուն նախանձողներ շատ եղած են ատենով : Լէոնիին քթին վրայ գիրք մը շարադրած է Անիպալ Բարոյ բանաստեղծը . Վէթթին քթին վրայ ալ աս երգիծանքը շիներ են .